

## ԺԱՄԱՆԱԿ

Ո՞չ ժամանակն է մերը, ո՞չ երկիրը, եւ ոչինչ որ կայ...

Անցորդ ենք այս աշխարհի մէջ, ճամբորդ դէպի յաւեր-  
ժութիւն:

Մինչեւ չընդունինք այս ճշմարտութիւնը՝ պիտի չկարե-  
նանք գնահատել ո՞չ ժամանակը, ո՞չ երկիրը, եւ ոչինչ որ կայ:

Ժամանակի տէրը՝ մենք չենք: Ո՞չ կրնանք կասեցնել, ո՞չ  
կանգնեցնել, ո՞չ կանխել, ո՞չ ետ ու առաջ տանիլ եւ ո՞չ վերաց-  
նել... կրնանք միայն ենթարկուիլ: Դառն ճշմարտութիւն, որ  
ցոյց կու տայ մեր էութիւնը:

Երկիրը մերը չէ: Ո՞րքան ալ սահմաններ գծենք, պատ-  
նշչներ կառուցենք, պաշտպանութիւններ կանգնեցնենք... ի վեր-  
ջոյ աւելի ուժեղը, աւելի սրամիաը, աւելի խորամանկը, ներքին  
ցեցը կը կործանեն, կը քանդեն, կ'աւերեն: Շատ անգամ յիշա-  
տակն անգամ չի մնար:

Միայն հոգին կը գերազանցէ այս ամէնը. անմահ, անփո-  
փոխ ու յաւերժ: Աստուածային կայծը՝ որ մեր կենդանութեան,  
ազատ կամքի ու անհատականութեան երաշխիքն է: Նրա միջո-  
ցով է որ մարդ կարող է այնպիսի դրոշմ խարել պատմութեան,  
որ ժամանակէն ալ վերադասուի, դառնայ յաւերժ յիշատակ:

Հետեւաբար, մարդս ունի իր մէջ ուժականութիւնը՝ որով  
գերազանցէ զինք կաշկանդող որեւէս սահման, չափ ու կշիռ:  
Պէտք է թօթափիէ ամէն կաշկանդիչ ծանրութիւն, նիւթեղէն կա-  
պար, մինչեւ հասնի ինքիր եսէն անգամ հրաժարելու: Թեթեւա-  
ցած ու հոգեղինացած, ի վիճակի է արդէն վերանալ, սլանալ,  
թեւածել յաւերժի անդրոլորտի մէջ, եւ անջնջելի յիշատակ թո-  
ղուլ, «Յարդգողի ճանապարհ»ը հիւսել, դառնալ հերոս, սուրբ,  
մէկ խօսքով աստուածանալ:

Մարդ արարածը միշտ ալ պիտի երազէ աստուածանալ,  
որովհետեւ այդ իր գոյութեան նպատակն է: Մակայն ձեւն ու

կերպը չիմանալով, կամ դիւրիմացութեան մատնուելով, կը սկսի ամենաթանձրացեալէն՝ մինչեւ հասնի թափանցիկ եթերայինին:

Ծնած պահէն, մարդ կը կարծէ գոյի կեդրոնը ըլլալ. ուստի, կը գտնէ որ շատ բնական է որ իր շուրջ պտտուի ամէն ինչ: Որքան շուրջ սթափի, խելքի գայ եւ ի վերջոյ հասկնայ, որ գոյութենական այս պայքարին մէջ միայն սէրը կարող է ստիպել ինքնազոհութեան երթալու, այնքան աւելի արագ պիտի բարձրանայ վեհ բարձունքներ:

Իւրաքանչիւր մարդու կը տրուի հնարաւորութիւն՝ ինք-զինքը արտայայտելու, գործով փաստելու իր համոզումները. ի՞նչ տարիքի, դասակարգի, հեղինակութեան, ոլորտի եւ հաւատքի ալ ըլլայ, միշտ պիտի կերտէ իր աշխարհը, իր իմացականութեամբ եւ հաւատքով:

Օրինակ, կեանքի օրինակ է պէտք... ահա՛ խաւարի մէջ ծագող լոյսը, խարխաբող մարդուն հրճուանքը՝ Քրիստոս, Աստուծոյ յայտնութիւնը՝ որ գերազանցելով ամէն տեսակի սահման՝ կու գայ մարդկութեան սորվեցնելու նուիրում, ինքնաղքատացում, զոհաբերութիւն, մէկ խօսքով Սէր:

Այսպէս, Քրիստոս գերազանցելով ժամանակի բոլոր թեւերը՝ անցեալը, ներկան ու ապագան, դրոշմուած է պատմութեան ճակատին որպէս միշտ է, յաղթանակած փրկիչ:

Եթէ ուզենք իմաստալից կեանք կերտել, արժէքներ փոխանցել, յաղթել ու գերազանցել նիւթը, մահը եւ ժամանակը՝ պէտք է հիմք ունենանք ԱՍՏՈՒԱԾ, ապրինք ԱՍՏՈՒԱԾ չափանիշներով եւ դաւանինք աստուածային արժէքներ անընդհատ հայցելով՝ ԵԿԵՍՅԷ ԱՐՔԱՅՈՒԹԻՒՆ ՔՈՅ: